

թէ աշխատանքն իրեն բաւական է : Այսկայն շատ տարի վերջը յանձն առաւ ընդունելու իր բարեկամէն պզտի թոշակ մը , որով ապրեցաւ ինչուան 1852 , որ տարին մեռաւ աղքատ ու անծանօթ , ուր ինքը պատճառ եղաւ բազմաց ժոխանալու ու գանձեր դիզելու :

Քանի մը երևելի մարդկանց դիպուածական մահերը :

Հատեր եղած են 'ի հռչակաւոր արանց , որոնք անակնունելի և դիպուածական մահով մը կնքած են կեանքերնին և ամենուն ցաւ ու կարեկցութիւն պատճառած . մենք առնցմէ մէկ քանին մահը միայն յիշենք հոստեզս :

Ոստ **Վ**այերիստի Ապահմանի՝ **Ես** քիլէս յօյն ողբերգուն Աիկիլիա եղած միջոցն օր մը իր բնակած քաղքէն գուրս ելեր ու արևու դիմաց նստեր էր : **Ա**րծիւ մը , որ կրիայ մը բռնած էր , իր զլխուն վրայէն անցաւ . և տեսնելով կաքիլէսի բոլորովին ձաղատ ու ողորկ զլուխը՝ խարուեցաւ ու քար սեպելով զայն՝ բարձրէն վար անոր վրան ձգեց զրիայն որ ջախջախի ու կարենայ միսն ուտել : **Յ**ունական ողբերգութեն հայրը այս հարուածին տակ մեռաւ : **Ա**յս զիտցուիր թէ որչափ ստուգութիւն ունի այս պատմութիւնը : — **Լ**արիպիտէս իրիկուն մը որ **Վ**ակեղմնիոյ մէջ **Ա**րքելայոս թագաւորին քով ընթրելէն ետքը՝ իր տունը կը դառնար , պատառ պատառ ըրին զինքը շուները : — **Ս**ոփոկլէս ալ՝ վերոյիշեալ հեղինակին ըսածին նայելով՝ ուրախութենէ մեռաւ : — **Ի**նակրէսն քնարերգակքեր թողը խաղողի կուտ մնալով կոկորդին վրայ՝ զօհ եղաւ անոր :

Ճէրմոնիոյ անուամբ դանեցի զրականը , որ ժեր դարուն կը ծաղկէր , մսի կոորով մը խղզուեցաւ : — **Հ**ենրիկոս լոքս ամերիկացի զօրավարն ալ մեռուց վառեկի ոսկը մը :

Հերոդոտոս կը պատմէ թէ Կամբիւսէս իմանալով **Ը**մերդ մոգին ապստամբութիւնը , այնպիսի աճապարանօք ու թափով ձիուն վրայ ցատքեց , որովհետեւ կ'ուզէր դէպ 'ի **Ը** օշ վազել , որ իր սրոյն պատեանը վար ինկաւ , և սուրբ վիրաւորեց **Կ**ամբիւսէսի ազգը : **Ք**իչ ժամանակ վերջը՝ ոսկը փտտեցաւ , և քաղցկեղը բոլոր ազգեր վրայ տարածուելով՝ **Կ**ամբիւսէս մեռաւ :

Պարոն անուանին գուսանին ոտքը թատրոնի սրով մը վիրաւորուեցաւ , և որովհետեւ չհաւանեցաւ որ կտրեն , այն վերքով վախճանեցաւ :

Հենրիկոս **Ա** կատիլիոյ թագաւորը երբոր **Պ**ալենսիիա քաղաքին մէջ եալիսկոպոսական պալատին գութիթը կը խաղար իրեն հասակակից մեծամեծներու հետ , յանկարծակի կղմինտը մը զլխուն ինկաւ : **Ի**նանկ սաստիկ էր հարուածը , որ տասուիրեք տարուան պատմանին տամնըմէկ օրէն վերջը մեռաւ , 1217 տարուոյն յունիսի 6^ն :

Չիէ անկումը շատերու կեանքը կարձեցուցած է : **Գ**աղղիոյ **Լ**ուգովիկոս Զ թագաւորին անզրանիկ որդին՝ **Փ**իլիպպոս , օր մը **Բ**արիզու արուարձաններուն մէկուն մէջ ձիով կը պտըտէր : **Ո**'չ մըն ալ խոզ մը շփոթած վազելու ատենը ձիուն ընթացքին արգելք ըրաւ . ձին գետին ինկաւ , ու պատանին ժայռի մը վրայ նետելով՝ ջախջախից . նոյն իրիկունը այս իշխանն , որ տամնըէօթը տարուան էր , ողջ չէր :

Գուլիելմոս **Գ** ()ըանժի իշխանը ձիէ իյնալով՝ անրակը տեղէն խախտեցաւ . և որովհետեւ յանձն չառաւ այն հանգստութեան և անգործութեան վիճակին մէջ կենալու , զօր իր հիւանդութիւնը կը պահանջնէր , քիչ օր վերջը՝ 1702 տարուոյն մարտի 16^ն մեռաւ յիսունուերկու տարուան հասակին մէջ :

Գուլիելմոս **Բ** լոնգիոյ թագաւորը որսի ելած ժամանակը , իր ասպետներէն մէկուն եղջերուի մը վրայ նետած նետը իրեն հանգիպելով՝ սպաննեց զինքը :

Հենրիկոս **Ա** լորուաղեմոյ թա-

գաւորն ու Շանքանեի կոմնը՝ օր մը (1197 տարւայն) կերակուր ուտելէն առաջ ձեռուրները լուալու համար ջուր ուղեց . երբոր բերին՝ պատուհանի մը առջև եկաւ ու սկսաւ լուացուիլ . բայց անուշադրութեամբ քիչ մը առաջ գալով՝ պատուհանէն վար ինկաւ ու մեռաւ : Խակ այն ծառայն, որ ձեռաց սրբից բռնած էր, վախնալով թէ ինքը պատճառ կը սեպուի այն դժբաղդութեան, տիրոջը ետեւէն ինքը զինքը պատուհանէն վար նետեց, ու աղդը լով խորտակեցաւ : Հենրիկոս քանի մը անդամ պատուիրած էր որ այն պատուհանին վանդակ դրուի, որպէս զի չըլլայ թէ ասանկ անկարծելի պատահար մը հանդիպի :

Լուիտոպոնի իտալացի նկարից շատ տկար կազմուածք ունէր : Խրիկուն մը Դյուքինի մէջ 1709^ն սաստիկ ձմեռուան ատեն՝ իր տանը սանդուխէն վար ինկաւ . բայց ինքնիրէն ոտքի վրայ չկրցաւ ելլալ, և իր պուալու ձայնը ոչ ոք լսելով՝ երկրորդ օրը ցուրտէն մեռած գտան զինքը :

Էսն Գ արեւելեան պետութեան կայսրը արտաքոյ կարգի սէր մը ունէր գոհարեղէններու վրայ : Ինիւզանդացի պատմիցք կը պատմեն (թէ 780^ն սեպտեմբերի 8^ն) Շայա-Առֆիա եկեղեցոյն մէջ աստուածային պաշտամանն ներկայ եղած ատենը, կայսեր աջքը առաւ այն ընտիր ակունքներուն փայլը, որ կը պձնէին (Վօրիկ կայսեր խորանին վրայ գնել տուած պատկը) : Վէկէն վերցնել տուաւ զայն հօնտեղէն, և իր գլուխը դնելով՝ անով ինչուան պալատն եկաւ : Իսյց թագին ծանրութիւնը վնաս տալով Ճակտին՝ վերքեր բացաւ վրան, որոնք զայրանալով՝ նոյն օրուան մէջ կայսեր մահը պատճառեցին . և այս դիպուածո՝ բոլոր ժողովուրդը աստուածային պատիժ մը սեպէց :

Հովհաննէս Ա Օ աբովիչա, որ 1526^ն Ունկարից թագաւոր ընտրուեցաւ, Դակորոս բերդը պաշարելու գացած ըլլալով՝ երկայն ժամանակի վերջը առաւ զայն, և հօն հիւանդութիւն մը

վրան եկաւ : Ի՞ն օրերը մասնաւոր խրկուած պատգամաւոր մը եկաւ հասաւ այս բերդը և աւետիս բերաւ թագաւորին որ Ի՞ստուած որդի մը շնորհեր էր իրեն : Ի՞ստափիսի աւետիս մը, ինչպէս որ յայտնի է, խիստ ուրախական ըլլալով անսնց՝ որ ամենւեխն որդի չունին, մանաւանդ տարիքնին առած մարդկանց, Հովհաննեսի ալ ուրախութիւնը մեծ էր : Արով իր բնական արժանավայել վիճակէն դուրս ելլելով, ազնիւ տեսակ գինի մը բերել տուաւ ու աղէկ մը գինովցաւ անով : Ի՞սկից հեւանդութիւնը զայրացաւ, և որդւոյն ծննդէնէնքիչ օր վերջը՝ կնքեց իր կեանքը յիսունուիրեք տարուան հասակին :

Վիլիպպոս Գ Ապանիոյ թագաւորը օր մը հրովարտակներու զբաղած ատենը, իր կեցած տեղը վառարան մը դըրուած էր, որովհետեւ ցուրտ էր օդը . բայց կրակին տաքութիւնը անամկ թագաւորին երեսը կը զարնէր, որ քրտինքը կաթիլ կաթիլ կը վազէր երեսէն, և ինքը իր կողմանէ ամենւեխն ձայն չէր հանէր : Իսպար մարգիզը տեսնելով այս բանս՝ ըսաւ Շապա դքսին որ վերցնել տայ կրակարանը . բայց որովհետեւ սպանիացի մեծամեծները խիստ ձիշդ էին իրենց պաշտօններուն մէջ, պատասխան տուաւ անիկայ թէ այս պաշտօնը Ուսսէտա դքսին կ'ինար : Ի՞ն ատեն Շապար խրկեց զինքը որ երթայ փնտուէ զայն սատած սենեկին մէջ . մշուառաբար անիկայ դուրս գացած էր իր շինել տուած շէնքը տեսնելու համար . այսպէսով ինչուան որ Ուսսէտա դուքսը հասաւ՝ թագաւորը անամկ խորովեցաւ տաքութենէն, որ երկրորդ օրը տենդ մը վրան եկաւ, և ուրիշ հեւանդութիւններ փոխանակելով զայն՝ վերջապէս մեռաւ 1621 տարւոյն :

Ոտանիալաւոս Է Քքցինսքի Է Հաց թագաւորը 1768^ն փետրուարի 5^ն անզուշաբար իր կրակարանին շատ մօտենալով, կրակը առաւ իր ընտանեկան զգեստը . և երբոր դէպ ՚ի վար ծռեցաւ որ բոցը մարէ, կրակարանին մէջ ինկաւ, ու չկրցաւ անկէ դուրս ելլել :

[Ծանոթագիր և մարդ վրայ համսելով՝ ողջ գուրս հանեցին զինքը, բայց որովհետեւ սաստիկ էին այրեցմունքին պատճառած վերքերը, նոյն ամսուն 23^{ին} լընցուց իր կեանքը, որ ութսունեռութը տարի տեւած էր :

Լանկլէ-Տիւֆրէնուա գաղղիացի գրականը ութսունուերկու տարուան եղած ատենը (1755^{ին}) օր մը նոր տը-պուած զիրք մը կը կարդար, որ իրեն խրկուած էր. բայց սաստիկ ձանձրութիւն մը բերելով վրան այն ընթերցմունքը, սկսաւ քնանալ, և քնոյն միջոցը քովին եղած կրակին մէջ ինկաւ, որ իրեն կեանքը վերուց : — Իրմէն առաջ Յովիչաննէս Կոսլէն ժա՞ գարու գրադէտը, և Ոտոս գերմանացի նկարիչը (մեռեալ 'ի 1685), իրեն պէս պատահմամբ այրած էին :

Աէդգալա միլանցի մեքենագէտը, որ ժէ գարուն կ'ապրէր, շանթաքար մը վրան իյնալով մեռաւ : — Տիւշէնը պատմաբանը սայլի մը տակ ջախջախեցաւ՝ վաթսունը որս տարուան հասակին մէջ :

Ագօդ Երինացին սպաննուեցաւ զմելինի հարուածներով իր աշակերտներէն յամին 886 : — Օ Վենեձիանոյ նկարիչը սպաննեց 1476 տարւոյն Ինդրէաստէլ Գրասդանեոյ, յուսալով որ ինքը միայն կը մնայ իւղանկարի կերպը զիտցողը : — Ինուանի հնագէտն գերմանացի Անքէլման ալ հինգ մահաբեր հարուածներով վիրաւորուեցաւ 'ի Դրիեստ 1768^{ին} յունիսի 8^{ին}, և անմարդասպանը՝ որ զբոլոր Եւրոպա զըրկեց այնպիսի սակաւագիւտ հանճարէ մը՝ Արքանձէլի անուամբ իտալացի մըն էր :

Բրէվյ տ' Ակզիլ գրականը 1763 տարւոյն նոյեմբերի 23^{ին} Շանդիլէի աւանին անտառին մէջ ծառի մը տակ մարած ինկած էր. գեղի վիրաբոյժ մը մեռած կարծելով զնա՝ սկսաւ մարմինը չղքել, որպէս զի զննութիւններ ընէ : Խեղչը հարուածոյն սաստկութենէն արթնցաւ, և աշաւոր ձայնով մը սուալով՝ մէկէն նոյն ատենը մեռաւ :

Ո՞նստորի գուսանը Դրիսդանի Հերովէս ողբերգութիւնը խաղալու ատեն մեռաւ : — Ո՞լիէր Երեակայէտ հիւանդ կատակերգութիւնը ներկայացընելու ժամանակ՝ ջղային ցնցիւն մը վրան գալով, մեռած գուրս հանեցին զինքը. ասիկայ հանդիպեցաւ 1673 տարւոյն փետրուարի 17^{ին}, և Ո՞լիէր հազիւ թէ իր կենաց յիսունըմէկերորդ տարին հասած էր : — Ո՞նֆէօրի անուանի գուսանն ալ Ո՞ասինի Անդրոնակէ սրտաշարժ ողբերգութեան մէջ Ովեստեսի մասն օր կը ձեացընէր, անանկ ոգւով ու անանկ ինքիրմէ գուրս ելած կերպով Ովեստեսի յետին կատաղութեան խօսքերը արտասանեց, որ երակներուն մէկը ձաթելով ու արիւնը գուրս պոռթքալով՝ մէկէն մեռաւ :

Երեելի մարդկանցմէ ոմանց ալ մահուան պատիժ ընդունելու ատեննին նորօրինակ դիպուածներ հանդիպած են : Կարոյս Ուլիւնի գլուխը կարելու միջոց գահիձը առաջին հարուածին վերք մը միայն կրցաւ տալ. ան ատեն անիկայ ոտքի վրայ ելաւ ու քանի մը խօսք զուրցեց ժողովրդեան : — Շալէ կոմինին բարեկամները, որուն վրայ մահուան վՃիւն ելած էր, յուսալով թէ պատուհասին որոշուած ժամանակը քիչ մը ուշանալու որ ըլլար, կրնային ազատել զանիկայ, հեռացընել տուին դահիձը. բայց յուսացած շնորհընին չորրուելով և գահիձը հնոն չգտնուելով, աղէտալի կատարած մը ունեցաւ այս երիտասարդը, որ քսանըլեց տարուան էր : Ո՞ահուան գատապարտուած մարդ մը յանձն առաւ անոր գահճութիւն ընելու՝ այն պայմանաւ օր իր կեանքը ազատեն. բայց որովհէտեւ սուր գործածել չէր զիտեր, կացին մը առաւ ձեռքը, և հազիւ թէ երեսունըորս հարուածէ ետքը կրցաւ զլուխոր մարմնէն զատել. իսկ Շալէ ինչուան քսաներորդ հարուածը խղճալի ձայնով կը պոռալ :

